

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՍՏՈՒՄՆԱԹԵՐԹ

— **ԽԷ. ՏԱՐԻ — 1933** —

Կը համազրուի եւ կը հրատարակուի
ՄԻՍԹԱՐԵԵՆ ՄԻՆԵՐՆՈՒԹԵՆԵՆ ԿՈՂՄԱՆԷ Ի ՎԻԵՆՆԱ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Յանասէրներու:



Որպէս զի աւելի մատչելի դառնայ Ուսումնասիրութեան
օտարալեզու արեւելագէտներուն, Խմբագրութիւնս
շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր
բանասիրական յօդուածներուն համառօտ մէկ ամփո-
փումը, միջազգային որ եւ է լեզուաւ:



Բաժանորդագիրն է առեւ նրկրի
համար՝ 5 տորար, կամ յիկ:

Մեր հասցէն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”

VIENNE (Autriche), VII., Mechitharistengasse 4.

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆՔ
ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆՔ ԵՒ ԲՆԱԳԻՐՔ**

ՄԱՍՆ Ա.—Գ.

ԳՐԵՑ

Հ. ՅԱԿՈՎԲՈՍ Վ. ՏԱՇԵԱՆ

ՄԻՍԹ. ՈՒԽՏԵՆ

ՎԻԵՆՆԱ 1895—1933

ՄԻՍԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջը ժՐ+296+ժՐ+384+100:

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԱՌԱՔԵԼՈՑ

ԱՆՎԱՐԵՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՅ ՄԱՏԵԱՆՔ
ԲՈՒՂՔ ՅԱԿՈՎԱՅ ԱՌ ԿՈՒՐԱՏՈՍ
ԵՒ ԿԱՆՈՆՔ ԲԱԳԳԷՔ

ԳՐԵՑ

Հ. ՅԱԿՈՎԲՈՍ Վ. ՏԱՇԵԱՆ

ՄԻՍԹ. ՈՒԽՏԵՆ

ՎԻԵՆՆԱ 1896

ՄԻՍԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

8°, էջը Թ+442:

ՈՒՍՈՒՄՆ

ԳԵՍԵԿԵՆ ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԲ
(ՀԱՅԳԵԳԵՆՈՒԹԻՒՆ)

ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՒԹԻՒՆ
ԱՆԳՐՐ ԴԱՄԱԿԱՎ:

ԳՐԵԱՅ

Հ. ՅԵԿՈՎԻՄՍ Վ. ՏԱՇԵԱՆ
ՄԽԻԹ. ՈՒԽՏԵՆ

ՊՐԱԿ Ա.—Դ.

ՎԻԵՆՆԱ 1920
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ
8° մեծ, Ը+724:

ԳԱԹՂՐՃԵԱՆ-ՏԱՇԵԱՆ
ՄԽԻԹ. ՈՒԽՏԵՆ

ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑԻ ՀԱՅՈՑ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՔ
ՊԱՏԱՐԱԳԱՅ ՅՈՒՆԱՅ, ԱՍՈՐԻՈՑ ԵՒ ԼԱՏԻՆԱՅԻՈՑ

ՀԱՆԴԵՐՁ

ՔՆՆՈՒԹԵԱՄԲԲ, ՆԱԽԱԳԻՏԵԼԵՕԲ ԵՒ ԾԱՆՕԹՈՒԹԵԱՄԲԲ



ՎԻԵՆՆԱ 1897
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ
8° մեծ, էջը իԱ+747:



ՏՊԱԳՐԵԱԼ ՆՊԱՍՏԻ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԳԻՏՈՒԹԵԱՆՑ Ի ՎԻԵՆՆԱ

ՎԻԵՆՆԱ 1895

ՄԵԽԻԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

40, էջ XVII+277 (գերմաներէն քաժիւ) + 40 + 1164:



KATALOG

DER ARMENISCHEN HANDSCHRIFTEN IN DER MECHITHARISTEN-BIBLIOTHEK ZU WIEN


VON

P. JAKOBUS DR. DASHIAN



WIEN 1895

MECHITHARISTEN-BUCHDRUCKEREI



Verantwortlicher Redakteur: Rudolf Reithofer, Faktor, Wien, VIII., Laudongasse 4.